

ՅԱՎԱԼԻՑԻ ԴԵՐ

Այն պահուն ուր «Անահիտ»ը իր առաջին տարեցը շանը կը լրացնէ, անօգուտ չեմ համարիր մէկ քառի բառով ամփոփել, եւ բացատրել, այն գերը զոր այս ամսաթերթը ձգտեցաւ կատարել իր երեւումէն ի վեր:

Մեր ժողովրդին արդի շփոթ ու ցաւակին կացութեանը մէջ, ես փափաքեցայ հիմնել եղ-բայրական մէծ ժամագրավայր մը, ուր գրական, քաղաքական կամ կրօնական ու եւ է աղանգա-մոլոթենէ հեռու, աշխարհին չորս անկիւնէն՝ հայ մոռքը, —աննոք որ, հին կա՞ նոր, գե-ղեցիակէր կամ օգտապաշտ. գրծնական կամ գաղափարական, ծեղին ու ժը կը ներկայացնեն՝ իր այլազան ձեւերով — գան յայտնուել քով, քովի, իրար լրացնել, իրար շեշտել ու ճոխացնել, որպէսզի այս փոխանցական կեդրոնին մէջ՝ կազմեն տեսակ մը ազգային-ժուառական միուս-թիւն, եւ այդ համախմբաւած ճիգերու զաշնակումովը մեր ամբողջ ցրուած, տառապող, չուարած ժողովրդին ներշնէն հաւատու լոյր, գիտակից ու վճիր մտաւոր լոյր, որ անհրաժեշտ է որպէսզի այդ պատգան իրականանա:

Մրցիրը խորո էր, —եւ զայն ձեռնարկելու յանդկնութենը ունեցայ միմիայն անոր ան-հրաժեշտութեանը հանգումէն տիրականօրին մղուած : Թէ արցին այս տաս ջին տարիին մէջ ո՛ը սատիթճան «Անահիտուը կրցաւ իրագործել այդ ծրագրիրը, իմ գործ չէ զայց որոշել. Պիտի շատանամ ըսելով թէ այս տառաջին տարեցը անը «ուրուագիթ» մը եղաւ լոկ, ուրուագիթ մը ուր սակայն արդէն նշանակուեցան բոլոր տարրերը որ պիտի ձեւացնեն ազգային-ժուառա-կան լրակատար օրկանը որ պիտի ըլլայ «Անահիտու», երբ նիւթական պայմաններուն դժուարու-թիւնները, —որոնք մասն են հարթուել — բայց արականական լուծուին, եւ անի կարենայ տանալ այն ընդարձակ ծաւալը որ հարկաւոր է իրեն որպէսզի իր ամբողջ ական ինքնութենը գտնէ : Ռուսանայ եւ թթարայ հասարակութեանց դրեթէ բոլոր ծանօթ գրագէտները սիրուն բարեցալիամութիւնը ունեցան, առաջին վայրէին համար իրենց աշխատակցութենը «Անահիտ»ին խստանալու, եւ արգէն վահրամ Սվածնան ու Վրթանս Փափազնան. Ա. ճահա-զիգենաց և կեւոն Բաշալիան, Տիկին Սվածնան եւ Ալեքսանդր Մաստորեան, հրուանդ Օտեան եւ Միքայել իրենց քարը բերին ծէնքին հիմներուն համար. եւ վատահ եմ որ միւսներն ալ պիտի շմունան կասարել իրենց խստաւումք : Այդ բոլոր գրագէտները ըսին, իւրաքանչիւրը իր խառ-նուածքին, ճաշկային ու ինսաւտակրութեանը համեմատ, ինչ որ մնը ազգային կենաքը, կամ ընդհանուր մարգակային կենաքը, իրենց խորէլ կամ զզալ կուտայ :

«Անահիտու» որ իր իմբարձուական ուրախ որոշ ուղղութիւնը ունի, բայց որ իր աշխատա-կիցներուն համար ու եւ է զգորդի կամ աղանդի բռնաւորութենը չ'ընդունիր, պիտի շա-րունակէ հիւրինկալել ամեն տեսակ զգայնութեանց, իմաստասիրութեանց ու ճաշակներու արտայայտութիւնները, այն միակ պայմանով որ ատոնք գիտակից ու անկեղծ ճիգերու ար-դիւնք ըլլան :

Ուրախութիւնը ունեցայ մանաւանդ նկատելու որ մեր նոր սերունդը, ուռւահայ ինչպէս թիրքահայ, ինքնաբուխ ձգտումով մը եկաւ իր ու ժերը նուիրել «Անահիտուն», Վ. Նալբանդեան, Գ. Վանցեան, Մելիք-Կարագէօլեան, Զարըք, Խահակեան՝ ուռւահայ երթաստարդութենէն, Օր. Յովհաննէսեան, Վարսամեան, Տիգրան Եսայիան, Եարձանեան, Զրաչ, Երախան, Ծր. Քոլորեան, Խոպոր, Տր. Եսայեան՝ Թթարայ երէն, իրենց այլազան ճիգերն ու ամսանդները ի պատ դրին «Անահիտու» ընդարձակմանը, եւ ես զոհ պիտի ըլլամ բոլոր հոգոր երը — ինծի ճանօթ

կամ անծանօթ — որ մեր ազգային մտաւորականութեան Դաղափարի կամ Դեղցեկութեան տարր մը բերելու սահմանուած են՝ «Անահիտ»ի շուրջը խմբուած տեսնելով :

Եւ այսպէս, հակառակ ծաւալի սահմանափակութեան, «Անահիտ»ը ջանաց մեր հասարակութեան ներկայացնել մասնաւորապէս Թրանսայի և Ընդգանրապէս ամրող քաղաքակիր աշխարհի մէջ անցած գրական, գեղարվեստական, քամագական գէպակիր, իմ էական մտադրութիւններէն մէջն է այդ բաժինը մնձավս ընդլամեն «Անահիտ»ին մէջ, եւ — երբ իւրաքանչիւր թիւ գոնէ 48 էջի ծաւալ տնկնայ — առաջ ամէն անգամ վերլուծումը ամսուան մէջ անցած ամէն նշանակալից դէպքի կամ եւրոպյիթի, եւ այս տեսակէտով, պիտի խնդրիմ, զարձնալ, եւրոպայի եւ Ամերիկայի բալոր երթասարք աշխատակիցներէն որ հաճին կանոնաւորաքար «Անահիտ»ին դրկել ամփոփում մը այն մտաւորական, գեղարվեստական, քաղաքական և Ընկերական կարեւոր երեւոյթներուն որ իրենց գտնուած երկրին մէջ պիտի պատահին :

«Անահիտ»ը պիտի շարունակէ հրատարակիլ տառութեանութիւններ մեր երկրին, մեր ցեղին, մեր պատմութեան ու գրականութեան վրայ, պիտի տայ երեխն, արեւմտեան աշխարհաբարին թարգմանուած, էջեր մեր նախնաց մատենագրութենչն, եւ ուսահայ գրականութենչն : Այսպէս «Անահիտ»ը պիտի ջանայ ճանչնեն, հետզինէտ աւելի ընդարձակ իւ աւելի որոշ կերպով, եւրոպան հայուն, ու ճանչնեն միանգամայն, պայծառ ու անաչառ վերսծուով մը, իր անցնալովն ու ներկայովլեցար, հայուն :

Մյունպատակով, «Անահիտ»ը պիտի սկսի նաեւ ի ծառոյ նոր շարք մը, Օտարին կամիշիը ընդհանուր աւախուով, շարք մը որ պիտի պարունակէ թարգմանութիւնը բոլոր այն շշերուն որոնցմուն հին ու նոր ստար պատմաբանները, ճամբարդները ը եւ գրաքէնաները իրենց բարի կամ յորդ զգացուում յայտնած են մեր ժողովրդին հկատամաք կամ շահեկան տեղեկութենար տուած հս մեր երիրին, մեր պատմութեան հասին ու այն դերին վրայ զոր մեր ցեղը կատարած է ստար երկներու մէջ :

Սանցմէ զատ, հրաւիրած ևմ ժամանակակից օտար գրագէտներ, պատմաբաններ, հայագէտներ եւ քաղաքագէտներ, որպէսզի իրենց կարծիքը, իրենց զգացումները, իրենց խորհուրդը յայտնեն մեր ժողովրդին անցեալին, ներկային եւ ապագային վրայ, եւ վասահ եմ որ Պ. Պ. Վիթոս Պետրոս Կառասին եւ Նիժուան Մեյէն յետոյ, որոնք այս ասաջին տարիշշանին մէջ այդ գործը համեցան կատարել, պիտի զտնուին ուրիշ շատեր որ մեր ժողովրդին պիտի հաշու ։ Անահիտին միջոցովը, իրենց քննադատութիւնը կամ խրախուսանքը, իրենց խրհուրդներն ու համակրութենը :

Ես կ ափաքցայ որ «Անահիտ»ը կարենար միութեան գիծ մը ըլլալ աշխարհի չորս անկիւնութեան ատարութեան հատուածներուն միջն գոնութեան ունիմ հասս ատելու որ ասաջին տարեշշանը գեա չըրացած՝ արգէն այդ զափարը իրականութիւն զարձած է, եւ այսօր Ավրիկէի ասէնչն հետաւոր խորշերէն մինչեւ Ուսուասանիքուր հայրանակ քաղաքները, Հնդկասանանէն մինչեւ Ամերիկը, Պարկասանանէն ձավա, եւրոպայի լորոր հայ զաղթականութիւններուն մէջ, եւ այլուր ալ «Անահիտ»ը կը կարգացուի :

Մյու ամենէն յետոյ, կամ մանաւանդ այս ամենէն առաջ, «Անահիտ»ը ունէր ամենակարեւոր պարտը մը կատարելու, այն է մեր ազգային քաղաքականութեան անկողմնակալ, անսչառ, նաև զատութիւնը գործել: Այսպիսի ատեն մը ուր նոյն իսկ մեր ազգային գոյութիւնը վտանգի մէջ է, բայկան է որ մտաւորական, գեղեցկապտական բոլոր ծիփերէն ու ձեռնարկներէն առաջ, ամէն հայու ամենականական մահանգութիւնը պէտք է ըլլայ այն խնդիրը որ հայ ազգին մահու եւ կենաքի խնդիրն է, եւ շատ բնական էր որ այդ խնդրյան քննութիւնը ամենամեծ եւ ամենակարեւոր ամեր մը բանէր ուսումնաբարեւթեանց մէջ «Անահիտ»ը պէս ամսաթերթի մը, որուն նպատակն է իր ուժերուն չափովը հայ ցիկին զօրքացմանն ու զարգացմանը նպաստել :

Անդիսակից եւ տարածական գործականութեան մը, անհաշիր ու անտարամբան համայսապոնութեանց գործունէութեան մը տեղ, զոր կը տեսնէի մեր ազգային գործերու ընթացքին մէջ կէս գարէ ի մեր տիրական ես ցանկութիւն յայտնեցի որ սկսինք ունենալ

սառն խորհրդածութեան վրայ հիմնաւած Գործունէութիւն մը , զոր վարէ Բանականութիւնը՝ խանդն ու Կորուն իրեն գործիք ընկերով , որուն ամէն քալեբը զիտակից ջանքերով , ուսումնասիրով ձեռնարկներով նշանակութիւն եւ ուր Յանդզութիւնը , որ անհրաժեշտ է անշուշտ ու նուրական , պատուարաններ ըլլայ եւ նպասախայարնաւ :

Դիմէի որ Անիթերն դպչելով , պատի հանդիպէ Եղեգին կիրքերու բրորովման մը , որոնցմէ մասնէ միամիտ ու Կոյլ աւանին բոցոտած արբիշներ՝ պարզապէս շահասէր ու անձնական նկատութիւնէ : Բայց ասիր պատճան մը չէր կրնար ըլլալ որ ես կինայի իմ տեմիլու եղանակս ամենայն անկեղութեամբ ու համարձակութեամբ արտայալուէլ : մեր ազգին արդի կացութեամբ մէջ , չէզութիւնը վատութիւններուն մեծագոյնը պիտի ըլլար . պատօնական այնպիսի վայրէկեամի մը մէջ ենք ուր ամէն Հայ , մտաւորականն ինչպէս գործիչը արուեստագէտը ինչպէս պարզ բանուրը , յեղափոխականը ինչպէս զիւանագէտը , իրենց մտանութեանց էջ առաջին տեղու պարտին տալ ազդյալն զոյութեան խնդրոյն մտանողութեամբ , եւ պարտին զոյութիւնը իրենց օգոստակար հարած եղանակովը , —գործել՝ նւրոպայի ու Ամերիկայի մէջ հայկական փառականաւուն մոյս Շատովի մեր ցեղին նիւթական ու բարոյական ինքնապատասխան տեսպապական գործը զիւական ու հետասին եղանակովը մը կազմակերպելով , գործել՝ մեր ժողովրդին արդի թշուառութեանցը նիւթական օգնութիւն հացցնելու ջանակիր ըլլալով , գործել՝ միայ ուղղութիւնները հատնանիւ ընկերով եւ կասեցընելով (որպէսին սիսակ գործունէութիւն մը զաղբեցնելն ալ՝ գործել է) , գործել՝ սիսակին տեղ ուղիղը փնտակելով , ձեւակերպելով եւ իրականացնելով , գործել՝ այս կամ այն կիրպով , բայց զործել :

Անասիստուր գործեց :

Ես յայտնեցի ինչ որ սիսակ կը նկատէի մեր երէկուան զործունէութեան մէջ եւ նոր ուղղութեան մը , նոր գործունէութեան մը պէտքը զցացուցի : Այս կարգ մը մեծամխոր զըժգութիւնները զոր իմ քննազատութիւնա յարոցց , ինքնին ապացոյց են թէ յայտնած գաղափարներու ճշմարտութիւնները կը պարտնակէին եւ թէ առանց ազգեցութեան չէին անցած :

Այդ քննազատուական գործը եւ կատարու էի տանաց ո եւ է յաւակնութեան , յանձն առանուլով հրատակակել նոյն իսկ «Անսահրտուին մէջ ամէն լուրջ յօպուած ուր վաստերով ցոցցնէրն իմ տեսութիւններու սիսակ կողմերու : Իմ միակ փափաքս էր որ ապօք , իր գանձէք ընթացքին մէջ զէպի վասնապալից Անծանօթը , վայրի ման մը կարենար կամ անել , որոշ տեսնել իր նրապատակէտը , քննել իր մինչեւ հիմա բռնած ուղղութիւնը , չափել իր տմերը , եւ ճշդել գիտակցաբար ինչ որ պէտք է ընէ համան կեանքին , խուսափելու համար Կորուստէն : —Նախատինքներու եւ իմաստակութեանց ինչպատակ բռուր մը , —ահաւասիկ ինչ որ կարգ մը թերթեր բարձրացուցին իմ գաղափառներուս զէմ , եւ կարծեցին ատով պատուիսանած ըլլալ (!) : Նախատինքները զիս անտարեր կը թղողուն : Նոյն իսկ կամ նախատինքները որոնք պատուաբք են «Անդրտում» ու «Անութիւնի» պէս թերթերու կողմէ նախատինքների փափաքչական բռն մընէ : Այդ ամբողջը ընական արտայալութիւնն էր Ապուչութեան որ կ'ատէ Մտածումը , մերթ ալ՝ ունցապործ նահասիրութեան որ ինքզինքն իր խանութիւն մէջ զանուպուած կը զայ եւ անարդ Անհամութթեան որ իր ինքնարբցութեանը մէջ ինքզինքը խանզարպուած կը գտնէ : Ամենանշերմ կողմնակից՝ Գործունէութեան , եւ ուրիշ բան չէի ըրած բայց եթէ քննել սա կէտ՝ «Ճի՞շ է այն յատակագիծը որով մեր ազգը կը գործէ էս զարէ ի վեր» : Կարծած էի տեսնել որ յատակագիծը անձիշտ էր եւ անորոշ , եւ անոր գործադրութեանը մէջ զտած էի հոյակապ իսանդ եւ անձնութիւնութիւն միամիտ ու շփոթ ուղեղներէ առաջնորդուած , երբեմն ալ պարզապէս թեթեւամիտ ու շահակը նկատուներու գործիք զարձած , եւ որ կը յանդէր բաղացուած նպատակին ճշշդ հակառակ արցիւնքին , կործանանաւ : Այս տեսութիւնն հաստատեցի դէպքերով , անուններով , ինորէգածութիւններով : Երեւակայեցնը թէ տեսութիւնը քանած եղան ինչի վերագրելով իմ մտածմանս ու ձգութմեններուն ճշշդ հակառակը , զիս ներկայացնելով իրեւ պահպանուական , իրեւ թքասէր , իրեւ հակառակորդ հայկական գործունէութեան , — չոշորդութիւններ՝ որով կը կարծէին , գործի մը անձը մրուակլով , անոր գաղափարներուն արժէքը կոտրել , Ապուչունը չէին նշմարեր գոնէ սա կէտը թէ բոլոր քննազատութեանց

մէջ չել դարդած իրրեւ հայ գործիչի մտափապար նսերկայացնել Վահան Մամիկոն և ենանը , ձարս պիհ Քաջը : Ուրիշներ իմ նզրակացութեանու մէջ տարտամութիւնն կարծեցին տեսնել , եւ զայդ համարձակեցան երդիկմութիւնն համարիլ : Արդ , այսպիսի փափուկ եւ վտանգալիք նիւթի մը մէջ , քննազատին պարտքն է որոշապէս յայտնել ինչ որ պիտի յի ընել , իսկ միայն գդացնել (շատ քօղարկեալ կերպով) ինչ որ ընել պիտի է , որովհետեւ մնագի պէս չարչալը հալածուած ժողովուրդ մը պարտաւոր է ոչ միայն որոշ զիանալ այլ եւ զալտնի պահել ինչ որ մտադիր է ընել ինքզինքը փրկելու հա նար , այսինքն իր բառն յատկազին իր մանրամասութեանցը մէջ : Սակայն պէտք եղածն աւելի կրկնուու ու շշառն եմ թէ մը մը պիտի յի ընել , թէ էկտու է , անառածետ է որուել , եթէ որ հրմա անմիջապէս , գոնէ վարը անպատճառ , եւ անոր համար ոչ թէ հրմա անմիջապէս որպէսով վաղը ընելքինիս յացողի : Եւ Վահան Մամիկոնեանը իրերն մտափապար ներկայացնել շատ պայծառ կերպով կը ցուցընէր գործունէութեան այն ընդհանուր ողին եւ ուղղութիւնը զոր կը նախասիրեմ : Արդ , այս բոլորին «Նարժում»ը կը պատասխանէ , հրատարակելով երբեմն յօդուածներուու իր Գասպարը կը պահէ թէ պէտք է շարունակել միւեւոյն ծրագիրը , միւեւոյն տեղուանքը , միւեւոյն ձեւովը , եւ թէ «ջարդուելով ջարդուելով հայ ժողովուրդը պիտի սորվէ ջարգել իր թշնամին(!!)» , երբեմն ալ յօդուածներ ուր զիս կը ներկայացնեն իրերն Սուլթանին(*) մէջ մուերիմ (Ծիշտ այն պահուոն ուր «Թայմզ»ին մէջ կը հրատարակուէր պոլսական թղթակցութիւն մը որուան համամատ Սուլթանն Գ. Քոնսուլատուն խնդրած է որ Զերպը , Շիբան , ու զիս Ֆրանսայէն (առարածեն) , Վերջապէս , գտնուեցաւ Հայ մը նեւ-նորքի «Հայրենիք»ին Լէօն . որ իր քատմնելի տպիտութիւնը հասցնելով տեսլական ծայրայելու թեան , շամցաւ սապէս իւսու մը ստորագրէլ «Մենք չենք չնդուուիր Օրմանեանիւ Վահան Մամիկոնեանի հաշուարար քաղաքականութիւնը զոր կը քարոզէ «Անահիսաւ , եւն» : Վահան Մամիկոնեանի Օրմանեանի հետ նոյնացնել եւ «Անահիսաւ»ին վերագրել Օրմանեանական հաշտարար (!) քաղաքականութիւնն մը , ուս plus ultraն է ողբատութեան եւ ապուշութեան . . . Խոչպէս կ'ուզեք որ ալնահիսաւ կարեւորութիւն տայ նախատինքներուն այսպիսի արարածներու , որոնք հայրենասիրութիւնը իրենց մենաշնորհ կը համարին եւ Հայոց Պատութիւնն մը գեռ չեն կարգացած , որոնք կ'ուզեն ազգայն գործունէութեան առանցնորդ հանդիսանալ եւ պարզ ցրենունը են : Միակ կարեւորութիւնը զոր կարելի է եւ պէտք է տալ առոնց , սա տեսակէտաղին է թէ զարնուրելի վասնգ մը հրան զալ ազգին զլխուն թէ բազային գործունէութեան մէջ ու ու է վարդի զեր ունենան Հայոց պատութեան խիս անդիսակ եւ ուզեղով կ'իւանդ պարոններ . եւ երեկուան մեր գործունէութեան վարիչներուն շարքին մէջ բաւական ստուար թուով «Լէօն»ներ ու «Փասպար»ներ գտնուեցան . . . Եւ կը կարծեմ թէ «Անահիսաւ»ը ամենամեծ ծառայութիւնն մը կը մատուցանէ ազգային իրավան գործունէութեան շահերուն , յայտարարելով թէ գործել կարենալու առաջին պայմանը այն է որ նախ յաջողներ ապուշներու ու տգէտները անշարժացնել : Եւ արդէն , հակառակ այդ ամբողջ բթամիտ եւ վատառովզ խմլդուքին զոր այս կարգի ուղեներ յարուցին «Անահիսաւ»ին զէմ , եւ որոշ ու հաստատ ապացոյցը տնեսայ թէ նշարիտ հայրենասուէները , բռուն աննուուէրները , բրական գործիչները , ինքն իսկ հայ ժողովուրդը , բրունած էր իս որ «Անահիսաւ»ը կը քարոզէր , կը պահար , կը զգացնէր : Այս Հայերէն որ իրենց կամելի վասնի դիմի վերջին մէջ , այն Հայերէն որ սքանչելի զինուորներ եղան յորի գօրապետներու ձեռքը մնացած , ոչ մէկը ինեղաթիւերց , ոչ մէկը զատապարտեց «Անահիսաւ»ի տեսութիւնը՝ իր ողինն մէջ , եւ տեսայ մնանցմէ շատեր որ յայոնած զաղափարներու՝ սկզբունքով համախոն էին : Միակ դիտողութիւնը զոր կը ներկայացնէին , այն էր որ քննազատութեանն մէջ յուսի գարիշներուն դէմ զայրոյթը աւելի շեշտուած էր քան հիացումը ժողովրդէն բղիած անճուռերաց շարժումին եւ թէ ընդհանրապէս զործողներու սխալներուն զրայ աւելի ծանրացած էր քան չնդունիրուն վատութեանը եւ թրքասէրներուն ցածութեանը վրայ : — Այս զիտողութեան ծշուութիւնը յօժարակամ կ'ընդունիմ , բայց ի փոխարէն զիտել

(*)Անզողակի , և պարզ հետաքրքրութեան համար , կը հրաւերեմ «Ղարժում» լըազարին տնօրէնն որ իր բարիշեան թղթակից «Վահան»էն պահանջէ հրապարական բացատրութիւնն տալ է իր ունեցած ապացոյցները մէշտել դնել «Նարժում»ի 167 ծուով հրատարակուած իր յօժաւածներն այն տղերուն մասին որոշումը ինձի իրարարն էր և Սուլթանին կնեացը բաժակ պարզած ըլլալ(!!) , 20 ամբարէ թամանեան գետապատան առջ ետառուցն մինչեւ իրեկուուլ քատաւ

կուտամ որ սխալ գործունէութեան մը վարչէնիքը աւելի անմիջական ու մեծ վաւանդ մըն են, եւ բնական էր ո՞ տեսնելով մանաւանդ թէ ճիշջ նոյն տեսակ մարդկի միեւնորդ բանը շարունակել մոտպի էին՝ քննազատ մը ամենէն առաջ եւ ամենէն աւելի այ դժ վաւանդը մատանանիշ ընէք :

Միակ երկու հրապարակաւին լու թջ ընդդիմախօսութիւնները որոնք երեւցան «Անահիտ»ի քննազատութեան իրեն բրեւ պատասխան, Պ. Զերապի ուսումնակրութիւններ էր եւ այն յօդուած ներու շարքը որով «Դրօշակ»ը կը ճափտի հասատաեւ թէ հայկական կոտորածները «իրերու քննական հետաւանք մը» եղաւ են: Այդ երկու պատասխանները չեն համաձայնիք իմ տեսութիւններուն եւ չեն ջնջեք իմ համոզութենք: բայց զանո՞ք չեմ ցիտիերու ուրիշներու զարնոցու ու տիմարա պողոսութենքուն են: «լուրջ կը նկասեմ զանոնք, որովհետեւ «ուսումնակրութեան» մը արդիւնք են, «իմաստափերութիւն» մը կը ներկայացնեն:

Պ. Զերապի ու սումնակրութեանը մասին պիտի գրեմ ի մօտոյ ինչ որ կը մտածեմ: Այդ ուսումնակրութեան մէջ ամենէն աւելի աչքի զարնող կէտը, զոր կը շատանամ այժմէն լոկ մատանիշ ընելով, այն շուարեցնող զերեցակիկ լաւասեսութիւնն է, որով Պ. Զերապ գեր կը յամափի հաւատաւ թէ Վերլինի Կնեսուղովին ատեն ներսէն պատրիարքին դրկամ հայկական պատրիարքաւութիւնը անսխալ քաղաքականութիւն մը ունեցաւ եւ ըրաւ ամէն ինչ որ կարելի էր՝ ամենէն յս եղանակով: Պ. Զերապ կը պիտի թէ Սան-Սթեֆանոյի Դաշնագրին 1897 յօդուածը, որ Տաճկաստանը բաննելու եւ այդ նպատակով անոր գերի ազգութիւնները թրքական լուծեն ազգասելու մէջ շատ ունեցող պետութեան մը միջամատութեանը զրական իրաւունքը կը պարունակէր, ունաւ իրական կարեւորութիւն ունի բան Պերլինի զաշնագրին Յլրդ յօդուածը որ Հայոց ինչնորդ զրականապէս զրաղելու համար անհրաժեշտ կը կացուցանէ վեց Պերլինը համայնայնութիւնը, այինքն գրեթէ-անկարելիութիւնը, այս ամրող վտանգաւոր ազդցութիւնը որոր այսպիսի ինքնազուռութեան, ինքնահարեւութեան և անհմ լաւասեսութեան մտաւոր զիմակ մը (ինչպէս եղած է միշտ եւ է դեռ Պ. Զերապինը) կրնաւ ունենալ ազգի մը հանրային գործունէութեանը մէջ, ու պիտի շատանամ թարապաններով աս այն հոյսկար յօդուածին զոյ Բարիզի «Օսօս» թերթը հրատարակեց վերջերս (թիւ 721), եւ ուր կոչէ: զոր պատի չունէի ծանչնալու այդ յօդուածին հըրատարակումէն առաջ, բացառակապէս համակարծիք կը հանդիսանար այն գաղափարին զոր յայտնան էի «Անահիտ»ը Յլրդ յօդուոյն խճագրականով: «1878 մարտ Յին, Սան-Սթեֆանոյի զաշնագրին մէջ, Ռուսիա 1897 յօդուած մը մտցուցած էր որ Թուրքիոյ վրայ պարտը կը զնէր Փոքր-Ասիայում մէջ հարկաւոր եղած բայենորդումները զալզնդոյթ իրադրութեալ, եւ որ Հայոց ապահովութիւնը կ'երաշխաւորէր Քութարերուն եւ Զէրեցներուն դէմ: Ալեքսանդր Բ. Զարը այսպէսով կը փոխարինէ այն ծառայութիւնները զոյ ընդունած էր իր հայ զօրավարներուն ուսուօթուրք պատերազմին ժամանակ: մարգրային զացաման մը կը հնազանդէր ու քաղաքագիտական մտաւ ման մը: Հայաստանը պիտի գտնուէր Ռուսիոյ թերեւս շատարիտական բայց պահուվածէս ազգեցիկ պայտապանութեանը տաի, Պետութիւնները միջամտեցին, Սան-Սթեֆանոյի զաշնագրը պատասցին, անոր տեղը դրին Պերլինի ընդհանուր Դաշնագրիը: Այս անգամ, տարտամ Յլրդ յօդուած մը Հայաստանի մէջ բարենորդումները ու պահանջեց, առանց պայմանաժաման կամ երաշխաւորութիւն որոշելու: Ի՞նչ պիտի եղակացնէր նըլուրց հէօքքի հընէլ: թէ լիսազօր ազգասութիւն ունէր, ու Եւրոպայի լիսակատար հաւասնութիւնը՝ իր գոհը լինցնելու համար ։

«Դրօշակ»ը ուր «Ամբոխային տրամաբանութիւնը» տիտղոսուած յօդուածներու շարքովը, կը ջանայ հերթի զաղափար մը զոր ի մէջ այլոց եւ ինձի կը վերապրէ եւ զոր երբեք չեմ արտայալած: «Դրօշակ»ը կը կարծէ թէ «Անահիտ»ը յանաբարած ըլլայ որ հայկական ջարդերուն «իսկական պատճառը» հայ յեղափոխական շարժումները եղան, եւ կը հերթէ զայդ՝ տար հայասէրներու հատուածներ ալ վկայութեան բերելով: Ես երբեք չեմ ըսած որ հայ յեղափոխական ջարժումները եղան հայկական ջարդերուն «հիմնական պատճառը»: Թուրք կառավարութիւնը զարջին ուսուօթուրք պատերազմէն ի վեր ծրագրած է հայ ժողովուրդը տկարացնելու հւ անոր «ազգութեան տարրերը» չնշելու ծրագրեց: բայց թուրք կապավարութիւնը երբեք պիտի չհամարձակէր մեծաքանակ կոտորածներուն տալու, եթէ

Սաստուի, Պոլսոյ և Վանի «կազմակերպուած» ցոյցիրը տեղի ունեցած ըլլալին, այնպէս որ այդ ցոյցերը առիր ունին, «պատրուակ եղան» ջարդերուն իրավորմանը, մաթենաթիկօրէն կարելի է պացուցանել ո՞յ օրինակի համար՝ առանց Պանքային ցոյցին Պոլտաշարդը տեղիպատի չունենար, այնպէս որ հայկական աղէտքներուն մէջ Սուլթանին ու նւրոպային խոշոր պատասխանառութեանց հետ՝ դառն բայց անխոսափելի պարտք մըն է խոստովանիլ որ ենք Հայեր ալ մեր պատասխանառութեան բաժինը ունինք, զոր կարգ մը օտարաներ կրնան վեհանձնորէն հաշուկ չղնել (*), բայց զոր մենք քաջարար պարտիւր ընդունիլ, ենտիրը յը մաս գիտնալութէ Հայոց համար անհնալին էր այդ ցոյցերը, որ այդ շարժումների պահել, յապաղեցնել, զանոնք աւելի պատեհ վայրիկնամի վայրիկնամի էր, եւ անհնաց համար աւելի զործ ական ծրագիր մը ունենալ, «Դրօչակը կը կարծէ թէ անհնարին էր, թէ հայ ժողովուրդը այն աստիճանն «զանակը սուրբրին էր նեկած որ ա՛լ վայրիկնան մը չէր կրնար սպասել, եւ թէ րուրո այդ շարժումները բնական, որ որման հետեւանըը եղան հայ ժողովրդին նիւթական ու հոգեկան կացութեանը, ես կը կարծեմ թէ, որչափ ալ իրօք անհնադուրդելի եւ գարշելի ըլլար Հայոց կացութիւնը, հայ ժողովուրդը կրնար զետ սպասել, պատրաստուի, գօրանալ, կազմակերպուիլ, եւ քաղաքական յարմար վայրիկնանի մը՝ մէջտեղ նետուիլ իր ազատագրումը ձեռոր ձգելու համար, վլրէին ցոյցերը առօրու զէպերը եղան (այս կէտը ստուգած եմ բնիկ Հայաստանցներէ), արուեստականօրէն կազմակերպուած՝ երիտասարդ, խանդավառ, գաղափարամոլ եւ անփոք վարիչներու ձեռքով, եւ սա քաղաքական սխալին վրայ կրթնած՝ թէ «կը բաւէ ու եւ է հայ կական շարժում մը ըլլայ, Հայու արիւն թափի, եւ Անզլիքան պիտի թշամաէ ու Հայութիւնը պիտի ազատագրուի, »Երբեք չիմ մտածած, երբեք չիմ ըսած որ սարուկ ժողովուրդը մը պէտք է շնդունի իր վիճակը, պէտք է յալիտեան համեկերէ՝ իր տկարութեանը գաղափարէն ջամանակուած, սարուկ ժողովուրդը մը որ կ ընդունի, որ կը համբերէ, որ ազատաման խոչալ մը չունի, որ շ պատրաստուիր զիմարութեան, որ յանձն չ'առներ զինաբերութիւնը, մաւած ժողովուրդը մըն է, բայց տակից չի հետեւիր որ պէտք է խակ ու անհաշի, յանդզնութիւններու հապճեալը ու վասնպել ապագային կարելիութիւնները, Հայ ժողովուրդը զետ ոչ նիւթապէտ, ոչ հոգեսէ պատրաստ չիր այդ խոշոր ճնորդ գործելու (եւ ասոր ապացոյցը ունեցանք յան իրեւոյթին մէջ որով, քանի մը տասնեակ առիւծասիր երիտասարդներ զատ, ամբողջ հայ ժողովուրդը, ալ նա տեղ, բայց ի Զէլթունէն, առանց ո եւ է դիմարդութիւններց)։ Նման ապճէն քաղաքական ընդհանուր կացութիւնը զետ հետո էր հայկական ինքրոյն համար հաստանցած ըլլալէ. Եւրոպայի կառավարութեանց մօտ հայկական զատը աննշան մանրամասնութիւն մըն էր, իսկ եւրոպական ժողովուրդներուն համար Հայը անծանօթ տարր մը, ու միակ երկիրը, Անգլիան, ուր «մասնաւոր շրջանակի մը մէջ» կը զբաղէին Հայերով, չէ թէ

(*) Տե՛ս Հոգ դիմել պատի տամ՝ որ իշխակի խօսուածագիրը Գերմանացիներուն կարծիքը զանց առաջ է յէշէլու։ Խոսքը թրքաբեր Գերմանացիներուն վրայ չէ, որոնք Հայոց տեսակ մը հեռայ կը նկատեն և կ' առեն։ և ոչ իսկ Կ' աթութիվի թրքաբեր ընթիրվարախնին պես մեն անաւագա մտքի մը, որ Հայ յեղափականները վայսոյ գործիքները ի հուչէսէն։ Խոսք գործ նաև Հայութեան վրայ չէ, այս ու ուսուր մը ապահով անձնաւորութեանը որ վերանայի մէջ Հայութազագական Հայական պայտար մը կը մըէն, որուց երբեք Հայութամթերիք կը Հայութարկեան միջավայր Հայոց ննդոյն նուիրուած, որոնք երբեք միջան մարդ գրկիցին Հայաստանի կարօւալ ներուն և 8-10 որբանց բացին որոց մէջ Կ' ու զեղն Հայ որբերը կը թթէն իրերեւ Հայ։ ահաւասիկ ինչ կը գրէր այդ Հայաւերներն ինք ընդարձակ յօսուածի մը մէջ որ իրեցած է Յանցիկ Ռուճանա թթրթիքի 1898 գետաները (Տե՛ս 1921, 291) թիւերուն մէջ ու ... Ասոնց (Հայական պատման միութեաններուն) նպատակն էր Հայ ժողովուրբը պատրաստել և յառաջ բերել եւրոպական միջամտութիւն նիզը յօսուածի համեմատ երիտասարդ մուկանակները որոշոյց գրեթէ տարամեթօնէն կազմաւած էին այդ ընկերութիւնները, Կ' աշխատին ժողովուրբը վուսաւորվէ իր բարուաներուն մասին ... իրենց ծրագրին գլխաւոր կտան եր իրազավ, իւ ուշգրութիւնը գրաւել։ այդ նպատակին անանց զանապան մարդ բատուանիթիւններ ի յարուցանին և ուժութեան վայրուցան տեղի կուտային, որպէսն համոզաւու էին որ, ոգոն Անգլիայիցէն դուռը, եւրոպական մամկանին վրայ անկարգութիւն էր ուժից կերպով անմիջական ազդեցութիւն դրսեն, ինչպատճառ Հայութեան այս քայլը կարութիւն էր (Միջնորդ)։ ո և է մասնաց մարդ կընար դիրուսթեամբ բայէլ թէ իրերու կացութիւնը անկարգի կը գաբաններ ար, որ ճամբար նպաստիկ մը Հայակը, և թէ ընդհանուակի հարկաւոր կը յաստանի Հայամբ աւելի բարեկաման քաղաքական մը։ Այս ինաստանի ապահով ապահով գործ Հայ երիտասարդութեան մէջ, ինչպէս պահանջաւ։ նպատակայարմատութիւնը ունագարու գատառութիւնը գերման երիտասարդութեան մէջ, որ բարիցն, իւսոյ 81/ին փայտապահութեան մեջու առաջ առաջ պահանջաւ։

«հայասէր» էր, այլ «Թիգասէր եւ հակառուս» (ինչ որ միեւնոյն բանը բաել չէ), երթիք չէր խոստացած հայ ժողովրդին մասնաւոր պաշտպանութիւն (բաց ի մէկ քանի անհամաներու պղապանական ճանակիւն եւ մասնաւոր մամոյ մը կարգ մը յօդուածներէն) եւ աւելի թուրքիան պահպանել ու շահագործել կ'ուզէր Ռուսին դէ բան շահ ունեն հայ թուրքին դէմ պաշտպանելու : Քանի մը հայ անհամաներ են, — ուստի ողջներ, հրապարակագիրներ, եւն—որոնք, այս այնքան անքաւակիւն ու խախուս մուն ներուն փայտ հիմնու եւլով, դղոյիցն հայ ժողովուրդը քաղաքական նպատակ ունեցող շարժում մը սկսելու արդ, ինչեւ որ կրտսել այդ շարժումը գրգել եւ կաղմակիրպէլ, այնպէս ալ իրհային (Սև հա սպաւած եւ) ժողովրդին զժուռնութիւնը, յուսահատութիւնը անձնել, անոր ուժը խափանել, եւ գոյ ծունէութեան համար զայն պասեցնել պաս են ժամուն, կրնայի՛ն՝ Աթէ լ չու էն ուսումնակիրած ՀՀայիշն կացութիւնը : Եւ կ'ուզիմ որ լաւ դիմեն թէ հազարական նպատակ ունեցող շարժում : Կ անուանեմ այդ շարժութիւնը արժանի, եւ որ կրնայ ու պարտի իր բարեփոխ հան համար մաս' աւոր ճիզերու գոյ ծունէութիւն մը յարուցանել բայց այդ չէ «հայկական խնդիր» լուսածը, ա ն զոր Կ'ը իրանէ ազգը իրսպանի խոր էն, հայկական խնդիրը : Հայ քրութարիւն թուրքիա ամէն կողմը հայ կամ թոր թք վահառուէն կեղեցուիլն ու չարաչար շահագործուէ՛լը ամարգիկային հայ ց մըն է օ, հայ ժողովրդին ուշագրութեանը արժանի, եւ որ կրնայ ու պարտի իր բարեփոխ հան համար մաս' աւոր ճիզերու գոյ ծունէութիւն մը յարուցանել բայց այդ չէ «հայկական խնդիր» լուսածը, ա ն զոր Կ'ը իրանէ ազգը իրսպանի խոր էն աշական իրանէ ալ զամանքն է ունենալ աշխարհն մէջ անկիւն մը ուր հայ ցեղը իրեն ուզատ եւ ինքնուրոյն ցեղ կարենա ապրիլու զարգանալ, «հայկական խնդիրը» հայ ժողովրդին համար իսկականապէս «ազգայնական ինդիքը մընէն եւնոյն իսկ ըստ Գարլ Մարգարի ազգայտական փուլը կը կանիւ ընկեր սրուկա՛ր : Հայր որ կը կեղեցուէր թէ՛ իրեն մարդ՝ հայ կառու վաշխատաներնեւ, եւ ի՛ անան բակաւ իրեն հայ թուրքէն ու Գուրգէն պարուէր : Կ որ ծի ըն ի ըն ծի կեցրանացնել իր աւագութիւնուր իրիւնու, եւ յատոյ ազգ ազգ մը ձեւանալին հոտքը կրնար է սկերպական պայքարի անցնիւ, «հայական» վարիչ խումբին «ըն կերպարական» գաղափան նել ովք տողորուած մատերը շվիք եցի՛ եւ կու զորձերը, եւ ասոր համար է որ զգիտան սպ ունէ, ու զգիտան կերտոնացնելու ու ու ն մասայի՛ հայկական շարժումը : Ազգ մը, որ իրեն նպատակակիւտ ունի ապատութիւնը ձնուք ծագէլ, այդ գերազ յն նպատակին սիրոյն համար յանձն կ'անձէ, հակառակ անձնեն զարկելի տառապաններուն, ոսպասել — որովհետեւ յախուռն շարժում մը կրնայ իրը մն վերջնապէս ջանցել ամէն յոյ : Սպասել զիտնալը, ուժենի ը ժողվելը եւ խտացնելը, ճ զը յարմար վայրիկանին վերապանելը, «քաղաքական» այսպիսի ծրագրի մը համար ոչ միայն վասութիւն չէ, այլ «հայրենասիրական յատկութիւն» մըն է, կը նշանակէ ուժ, գիտակցութիւն, որոշ կամք ունենալ: «Հ չակա՛ր» իս բագիքները բսին Թուրքիոյ ամէն կողմիւը գտնաւող ամրող հայ ժողովրդին «Անզ կ ելք ձեր բանաւորներուն, ձեր վաշխատուներուն զէմ» ինչպէս որ Ֆրանսիայի մէջ ժողու աւելի թրանսայի բոլոր գորաւորներուն: Յոյները, որոնց կացութիւնը կը նաևն էր մերին, աւելի քաղաքակէտ եղան, «հայրենասիրական» որոշ գործունելութիւն մը ունենան, փանակ մաքերնէն անցընելու ուժք հանեն Պոյտայ, իշմիքի, Փուր Սլուսով ըլորտ Յոյները որոնք նոյնչափ կը տառապէին որչափ Յունաստանիները, իրենց ամրող ճիզեր կ'վրուսացուցի՛ Յունաստանի մէջ ուր արտաքիւն ու ներքին կարելի ւթիւնները, հաւանականութիւնները, եւ իրենց անպահան ուժերը ամենէն աւելի շնչտուած էին եւ շնմ փափար թէ ինչո՞ւ «Դիրօսակ» ը «հակայեղափոխական» : «հակա հայրենասիրական» անուաններու պիտի հա խրձակի այսպիսի քննապատութիւն մը, Միցքիւնիքի որ նոյն իսկ իր բանասեղծութիւններովը անգիտ սկցարար գրգոիչ պատճառներէն մէկը եղած էր 1-30ի կենական ապստամբութիւնն, ցար զայց երբ Հառիմ մէջ գտնուած միջոցին ի բացա այց ապստամբութիւնն առ յթիւլը : «Միցքիւնիքի կը զրէ Լատիսաս Զամոյքի կոմոր իր «Յիշասակ» ներուն մէջ, կը պարաւէր անսորհրգածեալ խիզախանները Վարոսվիյոյ ընդդիմադիր կուսակցութեան, որ յայտնապէս այն ասենուան մէ անսային շաղակրատ խորհրդարանականութեան մէջ օրինակ կը փնտուէր, կը ցաւէր անսենելով անհաւասար, անհաւարին պայցար մը՝ ճակատագրականապէս ազէաքի յանգելու սահմանուած: Իր քաղաքակիտական փորձառութիւնը կը բղիւէր խորունկ, իրական եւ իղծամիտ հայրենասիրութիւն մը որ զինքը իրեն

եւ ուրիշներու նկատմամբ անկողինակալ կը կացուցանէր եւ գրեթէ երկրորդ տեսողութեան ձրգովին օժտուած :

Սիցքիելիչի որդին, Լատիսլաս Միցքիելիչ, որ իր հօրը կենսագրութիւնը հրատափաւէածէ, այդ հատորին մէջ Զամոյքքի այս հատուածը կը յիշէ, անոր միտքը բնակիանացք կը մեղմացնէ քիչ մը (որպէսէսեւ Լատիսլաս կը նախասիրէ աելի խանզավաւ ներկայացնել իր հայրը քան սառնախոն), բայց կը հատուտէ այդ գաղափարը թէ Միցքիելիչ կը քննադատէր լեհական ապստամբութեան խավութիւնը՝ «Խուսական բանակներուն ու ժիրվիթիասիրի երակչութեանը համար չէր որ յաղթանակը անհնարին կը ասաւէր, կը գրէ՝ Միխան կը մասնաւութիւնը թէ կեներուն բարյական պատրաստութեանը անբական էր իր կանխատառութեանը բրեն կը ցուցընէր թէ կեներուն հատատնը ինոքին չէր բարձրացոցցած այն ժիարագանին որ հարկաւոր է հակած ճիբերու երկայն շարքին համար զրոյ կը պահանջէր պատման դորձը^(*)։ Սրբ, կենանք ինրիիլ որ իեթէ կեներու պէս քաջ ու մեծ աղջ մը, Եւրոպայի մէջ կարեւոր հիացումներ եւ համակրութիւններ վայելող ազգ մը, իր ամենէն կրակութանաստեղին կողմէ կը համարուեր իբրևս զեւ խակ՝ իր մնեն ճիզր յաջողութեամբ փորձելու համար, կը հանանք զատել թէ ի՞նչ պէտք է մտածել այն ժիարագանին վրայ որուն հասած էր մեր հայ ժողովուրդը՝ այն օրերուն երբ Սասունի ու Պոլսոյ ցոյցերով մեր դորձիչները զանի յանկարծ ասպարէզ նենեցին ուրանաւորին կատաղութեանը հետ զէմ զէմի միս-մինակ ձգեցին։ Եւսական ջախչախումէն յետոյ Միցքիելիչ չքարոզեց թէ պէտք է շարունակել միեւնունը բանս միեւնոյն ձեռով։ միանք հաւատաքը յայտնեց թէ հակասակ ամէն աղէտափ, Եւսութիւնը պատի ապրի, ուրիշ ճամբարներ ցոյց տուաւ հասնելու համար հնամար նոյն նպատակին։ Միցքիելիչ զիւնանգէտ միտք մըն էր որքան խանազավաւ։ իր Իոն քատար Վալենորոտ, իր սահեղած մնե լին զիւցազնը, «միեւնոյն ատեն ազուէս է եւ առիւծ»։ իր ցաւը այն եղաւ որ լին երիտասարդութեանց Վալենորոտին տիպարը լիբականացուց և Խնջը շարունակից յայտարարել որ տկարներուն համար անհրաժեշտ է ճարպիկութիւնը կցիլ քաջութեան, եւ այդ ուղեգիր նշանակեց իր ազգին։

Վահան Մայրկոնեանը հայ Քոնրատ Վաղենրոտն է հղած . եւ եւ կը բազմամ որ հայ ժողովարդը այդ դէմքը իրեն առաջնորդ առնէ : Ալդպէսով միայն ան պիտի կրնայ լուծել իր վիշտը , միակ նպատակակիտ այլ եւև՝ ամէն հայ սրտի համար որ փատած չէ . այդպէսով միայն պիտի կրնայ հասնիլ իր նպատակակիտին , ազգային աղատագրութեան : Եւ եթէ «Ռօշակ»ի զորժունէութեան դէմ զորժած եմ կրու բառեր , պատճառը այն է որ Դրօշակեանները , առանց խրառուելու Նշակեաններու փորձերուն արդենքէն , միևնույն բանի կրկնեցին , պարհուուրելի ապացոյցով մը տեսնելէ յետոյ թէ Հայերը ինքնին ինչ կրնար Թուրքին գէմ կերենք պաշպաննել եւ թէ հակառակ հազարարու Հայերու կոտորուելուն՝ եւրոպան անշարժ մնաց եւ ճառերով բառականացաւ : Անհերքելի է որ Սասունի դէմքէն եւ անը արդինքով Անզլիոյ եւ ամբողջ Եւրոպայի մէջ ծագած հայստիրական շարժումէն յետոյ , Պապ-Ալիի ցոյցը հականալի , թէրեւս նոյն իսկ անխուսափելի էր . բայց Պանքային ցոյցը : (որուն գեղեցիկութիւնը իրերեւ յանդուուն ցըւե մը՝ աւելի լավ Կ'ըմբանեմ քան ո եւ է մէկը) քաղաքական սխուլ մըն էր , եւ անգուտ զնողութիւնն մը , որովհետեւ Ժրնակ կամ Թիֆլիս գտնուող պետերը որունք որոշեցին այդպիսի ցոյցի մը գաղափարը եւ Բարեկէնի պէս հերոսներ գտան զայն կազմակերպէլու համար , զիտէին որ այդ ցոյցը հազարաւոր Հայերու մահուան պատճառ պիտի ըլլար եւ ատոր փոխարէն եւրոպական միջամտութեան ո եւ է խոստում կամ ապահովութիւնն ցունէին) : Պանքային ցոյցը , եւ ամէկից ի վեր ինչ որ Դրօշակեանք փորձեցին Վանի եւ ընդհանրապէս Մեծ Հայաստանի մէջ , ուրիշ բանի չնեն ծառայեր բայց եթէ Պոլսոյ սուսացումը պատասխանի եւ Մեծ Հայաստանի Ռուսիոյ կողմէն զրաւումը կիւրացնել . եւ այդ յէ հայ ժողովրդին իտաւլը . այդ չէ անշուշտ (յօժարակամ կ'ուզեմ հաւատալ) Դուշակեան ալ նպատակը : Եւ եթէշ ատոր համարէ որ կը մտածեմ թէ այսպիսի զըւշացուցիչ աղաղակ մը արձակող հայ անհատը ոչ թէ հակազդափրական , հակայիշափոխական գործ մը կասարած կ'ըլլայ , այլ զերազանցապէս ազգամիրական արարք մը : Եւ եթէ Դրօշակեանները չըմբռնին ասիկա , ազգը պիտի ըմբռնէ , եւ կարծեմ թէ արդէն սկսած է ըմբռնել :

(*) Հաստիւթեան Միջքելքիկը, ԱՏԱՄ Միջքիեվիզ, Կեանքը և դործը, էջ 162:

Ահաւասիկ ինչ որ երբեք պիտի չգաղրիմ ըսելէ , որովհետեւ վասնգը տեսնողին համար պարտք մըն է վատանգը ցուցնել : Աշխարհիս բոլոր նարդունները , իրենց բոլոր ոչօնքերովը , կրնան զին ներկայացնել աշնակէ ինչպէս կ'ուզեն . վարժութիւն չունիմ զիս ուրիշն որակումն ճանչնալ . ես զիս գիտեմ , եւ այդ կը բաւէ . ու զիսեմ որ «Նարթում»ի Կարծածին շատ աւելի թուով Հայեր կան , եւ ամենէն ազնիւները , որ հասկցած են ինչ որ ըսել կ'ուզեմ : Յարտարաբել թէ Վարժապետանի ու Ռաֆֆիի պէս ազգասէրներու , ժիրայրի , Բարիէնին եւ Աւետիսանի պէս քաջերու . իշխատակը նախատած եւ , անարդ ու ծիրազելի ստութիւն մըն է՝ ապուշներ չփոթեցնելու ասմանանուած : Ներկային ու Բափիին գործը ծայրէ ի ծայր աներեր չզանուել չի նշանակրել այդ անձեռուն կարեւոր գերո ուրանալ եւ մանաւանդ բնաւ չի նշանակրել անոնց հակառակորդ բանակին՝ թրամաէր գարշէլի էֆէններու՝ քաղաքաւականութիւն նախընտրել : Նարուէնին ամենէն խանդավառ հաւացցնելը անզամ այց վիթխարդ գործիին ամեն ըրածները անախալ չեն զաներ : Կոյր հացարմները ամենւ ու նոյն իսկ վնասակար են . մեր սիրած մարդոցը գիտնալու ենք բռն արժանիքը զանազանել թիրութիւններէն . Պաֆֆիհայ ժողովրդին բարարական վերանորդաման ամենէն հզօր զարգանեներէն մէկը եղածաւան : Այս գաղաքական միտք չունէր , եւ չգիտացաւ (ինչ որ Մերենց եւ ուրիշ արեւմտեան Հայեր զգացին վայրէնեան մը ինչպէս նշանակել գործունէութեան այն որոշ շըրջանակը ուր Հայը ամենէն աւելի հաւանականութիւն ունէր իր քաղաքական նպատակին հասնելու : Վարժապետան իր նորդիկանուներուն հետ ստեղծածողն է «հայկական ինդրոյն» իրերի քաղաքական հարց , բայց Պերլինի կենաժողովին ժամանակ եւ կը կարծեն թէ ան չփեցաւ այց մեծ առիրէն քաղելի իր պարզին համար այն ամրող օգուտը որ կարելի էր : Իսկ Ժիրայրները , Բարկէններն ու Աւետիսանները պատիւն ու գեղեցկութիւնն են մեր ցեղին . անոնք կը ներկայացնեն ամենէն բարձր եւ ամենէն մաքրու ձևը զոր մարդկային կորով կինայ ըգգենոււ . քանի որ Դարձափարի մը յալթանակին համար գիտցան Մահը արհամարել : Բայց ասի պատճառ մը չէ որ այդ զինուորներուն հիանալիք գեղեցկութիւնը զիս ստիպէ վարիչներուն յատակագիծ ճիշդ զանելու : Խմ ամրող պայշաբար յատակագիծն զէմէ : Պայշաբար պիտի շարունակեմ անվկանդ : Ազգ մը , անհատ մը այն տան միայն կը յաջողի , երբ գործնական յատակագիծ մը ունիք . առանց գործնական յատակագիծի , անհատական կոմ հաւաքական ամենէն մեծ յանդանութիւններու ուրիշ բան չեն Ըլլար ար եթէ գեղեցիկ գոհեղութիւններ որոնք իրենց նպատակին վնաս կը բերեն . այդ պարագային՝ մարդու արտաւորէ ի խոնարհի անձնաբոններուն ճիշդին անհատական շքեղութեան առջեւ , եւ միեւնույն ատան զանոնք մըող յատակագիծն ու զայն գծողները զատապարտել (անոնց համար որ իրենց գանկին մէջ «ուղեղ» ըստած գործարանը ունին , ար մսուծելու եղանակը , եւ է հակասութենէ զերծ , գիտականապէս ճիշդ է) : Խնդիրը , միակ խնդիրը յատակագիծն վրայ է : Հերէ ի որքան բացազնութիւններու զոհ ըրինք մեր ժողովուրդը : Ենգափիսութիւն մը՝ զգացման երեւոյթ մը չէ լոկ . հաշիւ մըն է միանգամայն , գործ մըն է : Ուսումնամիեցէք Խտալիոյ վերականգնութիւնն պատմութիւնը : Ուսնենալով հանգը անհունապէս աւելի բարձր ուներ , պաշատանութիւններ եւ յաջողման հաւանականութիւններ , Խտալացիք իրենց պայշաբարին մէջ զրին մարդիկուրիին մը՝ այնքան սքանչելի որբան իրենց թիւնութեանը . եւ իտանականութեանը բարձր կերպով վարպետորիք եւ ճկուն դիւանակառութեանը , Խտալացիք իրասներուն ամրող ճիշդ կընար ի զերեւ ելլել : Սրդ ինչ որ ես կը բազմամ , կ'երազեմ ու կը քարոզեմ՝ առաջին զայրկանէն ի վեր . ճիշդ այն է որ Քավուրի ուղղութեանը գոնէ ստուերց ունենալու մեր մէջ , սենք որ՝ աստորապէս զգուարիին խնդիր մը ունենալով՝ ուրիշ բոլոր ժողովուրդներէն աւելի պէտք ունինք ճարպիկութիւններու : Քավուրին բարձր հրաալիք կերպով վարպետորիք եւ ճկուն դիւանակառութեանը , Խտալացիք իրասներուն ամրող ճիշդ կընար ի զերեւ ելլել : Սրդ ինչ որ ես կը բազմամ , կ'երազեմ ու կը քարոզեմ՝ առաջին զայրկանէն ի վեր . ճիշդ այն է որ Քավուրի ուղղութեանը գոնէ ստուերց ունենալու մեր մէջ , սենք որ՝ աստորապէս զգուարիին խնդիր մը ունենալով՝ ուրիշ բոլոր ժողովուրդներէն աւելի պէտք ունինք ճարպիկութիւններու : Քավուրին բարձր հրաալիք կերպով վարպետորիք եւ ճկուն դիւանակառութեանը , Խտալացիք իրասներուն ամրող ճիշդ կընար ի զերեւ ելլել : Սրդ ինչ որ ես կը բազմամ , կ'երազեմ ու կը քարոզեմ՝ առաջին զայրկանէն ի վեր . ճիշդ այն է որ Քավուրի ուղղութեանը գոնէ ստուերց ունենալու մեր մէջ , սենք որ՝ աստորապէս զգուարիին խնդիր մը ունենալով՝ ուրիշ բոլոր ժողովուրդներէն աւելի պէտք ունինք ճարպիկութիւններու : Քավուրին բարձր հրաալիք կերպով վարպետորիք եւ ճկուն դիւանակառութեանը , Խտալացիք իրասներուն ամրող ճիշդ կընար ի զերեւ ելլել : Սրդ ինչ որ ես կը բազմամ , կ'երազեմ ու կը քարոզեմ՝ առաջին զայրկանէն ի վեր . ճիշդ այն է ակնարկութիւն չիմ ըներ եւ չիմ կրնար ընել . Մեր ամրող կէս զարու ազգային գործունէութիւններու մէջ , մեր գործիչները ոչ միայն չեն ունեցած Քավուրին խոյն իսկ հետառորապէս բազդատուելիք ունել է զէմք , այլ եւ — այր է զիտուելու կէտր — ոչ իսկ ձգտումը ցուցուցած են այց տարը ունենալու : Անշուշտ ներսէն եւ իր գործիչները «գիւանագիտական» ու զզութեամբ գործել ուղած են եւ մեծ զիւանագէտի համբար ալ չինած են մեր մէջ . բայց անոնք զիւանագիտական ամենէն մեծ սիւալը գործած են կարծելով թէ միմիրայն զիւանագիտութեամբ կա-

րէի է հայկական խնդիրը լուծել, եւ նոյն իսկ իր ց զ գիւանագիտական գործունելութեանը մէջ մնը ոչինչ ցոյց տուած են որ կարենայ Քաղուրը յիշեցնել, իսկ՝ վերջին շարժումներուն մէջ մնը գործիչները ոչ միայն քաղուրեան ճգումը չեն ունեցաւ, այլ այսած եւ արհամարհած են զայն. խեղն Հայաստանցիները, «Հնչակը» կարդալով, կ'երեւակայէին թէ յեղափոխական վարիչները ամենասերտ յարաբերութեանց մէջ էին կատասրոնին, Սոլզեմնիին կամ Կալէսի իշխանին հետ, մինչդեռ նազարեցէ եւ իր ընկերները Սթեքնիսաք ոչնչականին պէս ինքնին շատ յարգելի բայց մեր գտափն համար շատ քիչ օգտակար եւ նոյն իսկ վնասակար անձնաւորութիւններուն հետ միայն յարաբերութիւն ունէին: Մեր գործիչները կը մտածէին (եւ իրենցի ումանկ կը մտածեն զեր) թէ առանց ո եւ չ զի անազիտական նախապատրաստութեան, յանկարծական մէկ քանի ցոյց արքելով, պիտի կրնան Եւրոպան աշխալ միջամտութեան, եւ թէ այս միջամտութիւնը պիտի նպաստութ ըլլայ, եթէ չտեսնէի որ մինչեւ այսօր միեւնոյն մտաւոր վիճակը, միեւնոյն ձգուումը կը տիրէ մեր գործիչներուն եւ իրենց օրինաներուն մէջ (եւ արդէն սխալ մըն ալ զոր կը գործեն ունանք, աս է որ կ'երեւակայէին թէ հիմա զեր ասենը չէ քննազատելու, քանի որ գրծունէութեան մը կրակու շրջանին «մէջտեղն» ենք. անոնց համար որ կը կարծեն թէ սխալ մը մէջ մասօ, թաթխուած, ընկղզմած է ազգը, հիմա առաւել քան երբեք առենքն է քննադատելու, որպէսզի այդ սխալ ճամբով ազգը չչարունակէ քայլէ, եւ որպէսզի՛ գեռ ամէն բան չկորսուած՝ կարենայ ուղիղ ճամբան մտնել եւ անկից ընթանալ: Այնքան գեռ մինչեւ այսօր այդ նոյն զգուունը կը մնայ մեր գործիչներուն մէջ, որ «Դրօշակը», օճարժուումը եւ ուրիշ թերթեր «Վասութիւն» բառով թարգմանեցին իմ «խոնեմութիւն» շրջանայեցութիւն, ճարպիկութիւն բառեր, եւ կը շարունակին, ամեն սարսափելի զասէն յետոյ զոր ազգը կրեց, միեւնոյն անհաշի եւ յախուուն յանդզուներութիւնը գործելու ուղղութիւնը ջատագովիզէ: Հոտ է վտանգը: Եւ այդ է մեր գործիչներուն ամենէն սուշը սխալներէն մէկը: Տնկարեն համար, որ իր իրաւունքին գործութիւնն ունի եւ անձնագունութեան ուժը, բայց որ նիւթապէս անկարող է զէմ զու գէմ չափուէլ իր բռնաւորինն ենտ, այեղափոխական» անհամեսէշ յատկութիւն մըն է, ամենասուը «զէնք» մըն է ճանափիկութիւնը, անոնք որ յաջողման այդ գործիքը զանց կ'առնեն, եւ անհամենատական ու ապահովաչէս ապարդիւն յանդզուներանց մէջ մոնիշ ժողովուրդը: յոտի յեղափոխականներ, յոտի հայրենաէքներ են: եւ երբ այդ բանը կ'ընեն առանց իրենք զիրենք ալ վտանգին մասնակից ընկլու, առանց իրենք ալ անձամբ կրակին մէջ նետուելու, «ոճարագործներ» են:

Այսպէս կը մտածէ, ինձի հետ, Պ. Ա. Ալիքարէ Զիրքիանի, զոր պատիւ ունիմ ճանչնալու, ոչ թէ նամակներով, այլ անձնապէս, եւ որ յեղափոխութեան Վարպետ մըն է,

* *

Մենք ամենքս մեր մտքէն վայրկեան մը պէտք չէ հեռացնենք այն ահաւոր չարիքը զոր մեզի հասուց թուրք իշխանութեան գարշելու, հրէշաւոր, ամօթալից բարբարոսութիւնը: Հայկական ջարգերէն յետոյ, այլ եւս անհարին է որ Հայն ու Թուրքը կարենան մոլոնալ ինչ որ անցաւ իրենց միջեւ: Ոնիր մը կայ երես ցեղին մէջտեղը, եւ ամենէն հակայական ոնիրը մարգգային պատմութեան: Ունէ Հայ որ մոռնայ մեր մորթուած եղբայրներուն, մեր սուխնի ծայրն անցուած երախաններուն, մեր անպատուած մայրերուն, մեր բզքտուած քոյրերուն յիշատակը, հրէշ մըն է այնքան նողկալի որքան համիտը: Երիտասարդը որ կորով ունի եւ մտքի թարմութիւն, հարուստ որ նիւթական ուժ ունի, հմուտը որ գաղափարներ ու ծանօթութիւններ ունի, ամենքն ալ պարտադր են մեր ազգային գրյութեան փրկումին հարցը իրենց զլիաւոր, իրենց միակ նպատակը զարձնել, եւ եթէ չմատածն ատոր, եթէ այդ նպատակով ո եւ է զոնղութիւն յանձն չառնեն, «մարդ» անունը կը լին արժանի չեն: Մենք վրէժ մը ունինք լուծելու, եւ մեր էտութեանը ամբողջ ուժովը ճգտելու նենք որ կարենանք զայն լուծել, մեր վրէժը պիտի լուծած ըլլանք այն օրը երբ յաջողինին մեր պայքարին մէջ յաղթական ելլել, երբ յաջողինք ապացուանել մեր զգուելի բռնաւորներուն ու նւրագային ալ, թէ մնչք ջարգուելու անհամանուած ժողովուրդ մը չենք, թէ մենք չնշուելու անհմանուած ազգութիւն մը

չենք . բայց որպէսզի կարող ըլլանք այդ ճիգին եւ որպէսզի համնինք այդ արդիւնքին , անհրաժեշտ է որ պատրաստուինք , զօրանանք , գիտնանք ընելիքնիս , եւ ճիշդ վայրկեանին գործենք (ու թիրեւս «վայրկեանը» կարծուածին չափ չ'ուշանար) : Աննպատակ , մանական եւ անտեւական շարժումներ ուրիշ բանի չեն ծառայեր բայց եթէ , բռնագետնին առիթ տալով իր վայրագութիւնները բազմապատկելու , մեր ժողովրդին ուժը նուազեցնել ապագան աւելի եւս լվանգել : Անհրաժեշտ է որ տաւուգ մը ունենանք : Մեր թշնամին , բացի թուուց մնամանութենէն , բաց ի կազմակերպուած զօրքի ջախջախիչ առաւելութենէն , ունի միանգաւամայն «բարբարասութեան» զարհուրելի գէնքը . պէտք է մտածենք թէ երկու անձնուեք ազդ յանդգնութիւնը կրնայ երկու հարիւր կիներու . աղաքներու եւ ծերունիներու մահուանը պատման ըլլալ :

Այս ամբողջ վերջին շրջանին մէջ , նիւթապէս անհուն կրութինք , բայց բարոյական շահ մը ունեցանք (ասաւորապէտ առող գննաւած , բայց իրական շահ մը) . բատագակիրթ «ժողովուրդները որ առաջ մեզ յին անանցան թնաւ , հիմա մեզի համար ցաւակցական համակրութիւն մը ունին եւ ամօթ կը զգան իրենց անտարբերութեանը պատճառով մեզի դէմ կատարուած ոնիրը յիշերով : Այդ բարոյական ուժը գիտնանք գնահատել , զայն պահպանենք , ընդարձակինք , զօրացնենք , եւ անոր զրայ յինլով՝ պատրաստուինք . լոււթեան մէջ , մեր ուրոյն , մեր ներքին , ուժը կազմակերպելու , ա'յն որ անհրաժեշտ է : Եւ եւ առաջինն եմ փափաքող որ զիրջապէս կարենանք աւելի քիչ ուժ ու ժամանակ մխնկ մեր ներքին վիճերուն , եւ աւելի յ սախի ու աւելի բռնու ու տիրական կերպով յիշել թէ մեր ատելութիւնները պէտք է կեղունանան նըլլոցը հրէշին ու զայն արտագրող ուժիմին վրայ :

Կ'աւարում՝ կրկնելով բանաձեռ մը զոր արդէն գծած եմ նախորդ յօդուածներու մէջ , եւ որ կը փափաքէի՞ ամէն հայ գործիք նշանաբանը դառնարդ Պէտք չէ որ հայ ցեղը միմիրայն Տաճկաստանի կորուանմանը կրաւորական դործիքն ըլլայ եւրոպական շաներուն ի նպաստ . պէտք չէ որ Հայը իր արիւնովը օտար զրաւումներու համար միջնորդի զերը միայն կատարէ . այդ գերը մարդկային ընդհանուր քաղաքակրթութեան տեսակէտով զեղեցիկ է , բայց ապերայիս : Եւրոպական ուժերը երբ իսութեն եւ վերջնապէս տիրանան Տաճկաստանին իրենց հզօր հոսանքին մէջ բնականորէն պիտի քշեն տանին հայ ցեղը , որ արդպէտով պիտի զատապարտուի ձուլուելու եւ անհետանալու , եթէ այդ մած յեղազշումներուն ատենը՝ անի ինքնապահպան լուրջ ուժ մը չունենայ : Արդ մենք կ'ուզնէք , եւ ծեղին զարաւոր , խորին , ներքին ըղանքն է այդ , որ Հայը կարենայ ունենալ իր «ուրոյն» կեանքը իրրեւ ազգութիւն , եւ կարենայ զեր մը խաղալ պատմութեան մէջ՝ իր «ուրոյն» անունով : Հայը բոլոր մատաւրական ու բարոյական ձիրքերն ունի այդ զերը խաղալ կարենալու համար : Զվասանքն այդ կարելիութիւնը աննպատակայրմար եւ տարածամ զոհաբերութիւններով : Գիտնանք ամիութուիլ , սեղմուիլ , կծկուիլ Մեծ Ռուսումին համար զոր պէտք է ընենք , որպէսզի ձեռք ձգենք աշխարհիս մէջ «անկիւն մը» ուր պատասխանական պատասխանական բիւն կարենայ պահպանել :

Ահաւասիկ ինչ որ «Անահիտ» ըստած է մինչեւ հիմա , ինչ որ պիտի չզարդի յեղյեղելէ : Եւ ասի իր կատարած ու կատարելիք գերին մէկ բաժինն է , որ թիրեւս ամենէն նուազ օգտակարը եղած պիտի չըլլայ :

Բարիկ , 17 հոկտեմբեր 1899

ԱՐՃԱԿ ԶՈՊԱՆԵՆԵՐՆ

Le Gérant : GEORGES WALINE.



Paris. — Imp. V. ALBOUY, 75, avenue d'Italie.